

ՄԵՐ ԴԱՇՏԵցիլերը

—oo—

Տար-տասնըմէկ տարիէ ի վեր որ կուռ քափով մը մեր գիւղացիները նոր Աշխարհը արշաւեցին, զուցէ վերջին մտածելու կերպով մը սպաւէնք թէ իրենք ալ տեսածներնէն ու կեցած միջավայրներէն բան մը իւրացուցած ըլլային, ու այդ մտացածին տեսիլին վրայ պաղած աչքերով դարձողներուն կը նայէինք: Երեք տարի առաջ ոռօժերը բռպիկ, քամակին վրայ ալ մանրկեկ բեռ մը՝ իշուն ենեւէն տեղակով հաղաքի լեռը շուլլուող զեղցուկին վրայ այսօր ալ նոյն հանգամանքները կը նշնարէս, նոյն տարազը ու լեզուի նոյն արտասանութեան կերպը, թէիւ ինքը իր քերնովը պատմէ թէ Պատոնի մէջ երկու տարի ու նիւ եռքի մէջ ալ տարի մը ամերիկան լէյտիներու հետ քով քովի ծըխած ու շաղփաղփած ըլլայ. զիւդը հասնելուն առաջին օրը անմիջապէս ֆէսին վրայ տունը մնացած էին չիթը դարձուցած է, եւ թափթափուն փողկապը հազիւ վզին տակ նետած ու քաղաք ելեր է. ապահովաբար երրորդ օրը վրայի փալքօն ալ պիտի վերցնէ ու տանտիկինին սնտուկը նետէ:

(1) Այս արձակ էջը եւ անոր հետեւող ոսանաւորը Խուրէն Զարդարեանի առաջին արտադրութիւններէն են, զոր ան Խորրերդէն՝ գեռ սկսնակ՝ դրկած էր Պոլիս Շաղիկ Հանգէսի ահօրէնին եւ որ ցարդ անտիոք մնացած էին:

Ծ. Խ.

Գիւղերուն մէջ մանաւանդ իրենց նիստուկացին վրայ ազգիկ փոփախութիւն մը երբեք մատնանիշ շըներ քարեփոխուողի հանգամանքը, ունետուրն ու աղքատը տարուան եղանակին անփոփոխ նոյն ոտնամանը կը հազնին ու նոյն տարազը կը կրեն, էրիկ մարդութէ կնկան ոտքին վրայ ամառը անհնարին, ձմեռն ալ գուլպայ մը՝ կտրտած գոնէ՝ այն ալ հազիւ կը գտնես, մսին վրայ կտաւէ հաստ շապիկ մը, անոր ալ անմիջապէս վրան զպունք հասկցէք, ու ժիշ մը սովորականէն աւելի շոայլ պիտի ըմբռնէք ան ալ որ գէր անձրեւին ու ցուրտին վրան փալքօ մը կրելու պէտքը ըմբռնած է: Գեռ ամիս մը երկու ամիս առաջ Ամերիկա՝ այսօր գիւղը ոտքին փոշիները չի քօթուած՝ ներքանը կարծես ցաւ կ'զգայ փօթինէն ու սրունքներն ալ նեղութիւն փանիքալունէն, սակայն սա երեւցող նկարագրի անընտելութիւնը տնտեսական հաշխւով մը միխիթարական ընդունինք, հազար մտքին վիճա՞կը, երբ ան ալ արտաքինի նոյն շարքովը կը տեսնենք, խորինու, գործելու կերպը իր հօրը պէս նորէն, գուրսը ապրած երկիրներունը այնպէս հասկցած է ինք թէ հրաշքի մը մողական արեւովք աշխարհ եկած՝ իր ըմբռնումէն անկարելիի տարողութիւնով հեռու են, ու նորէն իր իին մտածելու ուղղութեամբը մանգաղին ծայրերը սրել կուտայ եւ եզներու ուժին վրայ երդում կ'րնէ, նահապետական փափաքի աշխատուած շանիքով մը բա-

տակները մաքող արտերու վերածեր է, նոր խորհրդածութիւն մը աւելի հեռուն քան չէ գտեր շահագործելու ու նորը բոլոր իր առաւելութիւններովը հինին վրայ քան մը չէ բերեր աւելի շահեկան, աւելի՝ օգտաշատ։ Սա ըմբռնումովը թէ միայն Ամերիկա դրամ տուալ մեզի առատ, անմիջական տիտուր ակնարկով մը կը հասկնանի թէ դրամական ու բարյական այն ահագին վնասներուն որ դարձողը գտաւ իր տանը մէջ, իր գիւղին մէջ, այն Փիզիքական վնասներուն՝ որ Ամերիկա մեզի խրկեց մատները ձեռքէն, ամքող ձեռքը դաստակէն պակաս անդամազուրկներ ու մանաւանդ բռքախտաւորներ, խելքը զլուխը եկածի պէս կ'ըմբռնենի թէ դրամը, միայն անպէտ դրամը ո՞րչափ պակաս փոխարինութիւն էր որ ըրաւ մեզի։ Ու

կը խորհիմ թէ ո՞րքան միամիտ պիտի համարուէր ան որ ասկէ 5—6 տարի առաջ կանխորշութեամբ մը անցողակի մէկ ժամի թուանշաններով մեր գեղջուկին ըսէր թէ իր պանդխտութիւնը օգուտէ աւելի վնասի պիտի նստէր իրեն, նախատուողի մը գէշ դէմքովը անշուշտ՝ ահագին հայինյանի մ'ալ երեսիդ պիտի զարնէր։

Դուք ալ ինձի պէս սա մեր դաշտեցիները ժիշ մը բադերու չէ՞ նմանցըներ, որ գետը կը մտնեն, մինչեւ յատակը կ'իջնեն ու երբոր ցամաք կ'ելլեն վրանին կարիլ մը ջուր չի մնար, ճճիկն զատ որ կտուցներէն կը կախուի. ճճիկն միայն փորին համար ու ստամուսին համար։